

Հրապարակ ամսույն 8ըն և 22էն:  
Առողջութեան պետք է լին-  
թեշտակայ Գրատենդարը ։ նիկ



Տարեկան գին էականին շրջ 100  
Դուրսեցն բաժանորդ է լունե-  
րը՝ հոսպայի ծափակը վճարելու են:

## ՈՒՍՈՒՄՆ ՀՆԴԵՑԱԱՆ ՕՐԵԱՅ

8 ՅՈՒՆՈՒԱՐ

Ա. ՏԱՐԻ 1861

ԹԻՒ 9

### ԼԵԶՈՒ

ԵՒ

ԱՌԱՆՁԻՆ ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒՆ

ՏԵ՛ ԹԻՒ. 6

Քերականական ճշգութեան մասին Եզ-  
նիկէն ետքն ու գրեթէ անոր հաւասար՝  
չին և Կոր կոտակարանաց դիրքերուն խիստ  
մեծ մասին, Ոսկեբերանի և ուրիշ յունա-  
րէն բնագիրներէ թարգմանուած գործ-  
քերուն լեզուն է : Ընդհանուր քերական  
արհեստին հակառակ աւելագրութեան  
( ԲԼԵՇՆԱՂՋԸ ), լուծման կանոնի չեկող  
անարուեստ շարագասութեան ( սկզբան ),  
վերջապէս Արեելեան հարուստ բայց ան-  
պէտ ու աւելորդ բառազարդ կրկնու-  
թեան մոլութիւնն աս մատենագրութեան  
քանի մը գործքերուն մէջ կը տեսնուին :  
Ոսկեղէն մատենագրութեան մի միայն  
թերութիւնն ասէ : Ա թերութիւնը թէ-  
պէտ ինքնին քերականական արուեստին  
ու լեզուին նախնական նպատակին ալ նա-  
յելով թերութիւն մըն է, բայց մեզի հա-  
մար բախտաւոր դէպք մըն է, քանզի այժ-  
մու ստացած բառերնուս մէկ մեծ մասն  
աս կրկնութեանը պարտական ենք :

Առաջին մատենագրութեան անմիջա-  
պէս յաջորդող մատենագրութիւնը լեզ-  
ուին մէջ նոր ու դիտմամբ գործուած յե-  
ղափոխութեան մը ծնունդ է : Արկրորդ  
մատենագրութեան հեղինակներն Հայկա-  
կան յստակ լեզուն ոչ միայն շարագա-  
սութեան մասին, այլև բառերուն մեքե-  
նական կազմութեամբ միանգամայն չել-  
լենացուցին : Ա չելլենագրութեան

բնութիւնն հասկնալու համար, Դաւիթ  
անյաղթին գործքերն աչքէ անցունելը  
բաւական է : Հոս Դաւիթ անյաղթ յան-  
ուանէ յառաջ բերելնուս պատճառն ան-  
չէ թէ ատ յեղափոխութեան հեղինակ  
կամ պարագլուխ ան եղած է, (քանզի ատ  
բանը ոչ թէ քանի մ'անհատի, այլ բա-  
ւական մեծ խումբ մը գրագէտ մարդոց  
համախոհութեամբը կատարուած կ'երե-  
ւի, ) այլ քանզի չելլենակնութիւնն ա-  
նոր գրուածներուն մէջ ամէնէն կոշտ կեր-  
պով կը տեսնուի : Բազմագարեան ազգա-  
յին հանձարով անանկ պքանչելի կազմը-  
ւած Հայեցի յստակ լեզուն Սահակեան հա-  
ւատարմութեամբ զարգացընելու տեղ,  
զարմանալի խորթութեամբ ան բարբա-  
րոս ձեխն փոխողները չենք կրնար առանց  
մեղադրութեան թողուլ : Դաւիթ ան-  
յաղթ և համախոհները մեզի ուրիշ կող-  
մանէ որչափ սիրելի ալ են, տակաւին ըս-  
տիպուած ենք ըսելու թէ անոնք, Հայ լե-  
զուին գրագիտութեանը մեծ վնաս ըրած  
են : Փոխանակ Հայեցի բառերու ու բա-  
ցատրութիւններու նորանոր հարստու-  
թիւններ մեզի աւանդելու զոր չենք կը-  
նար հաւատալ թէ ընել չեխն կրնար, ա-  
նոնք ոչ միայն ինքնահնար դիւտ մը թու-  
ղուցին, այլև հին լեզուին յստակ աղբիւ-  
րըն այնպէս պղտորեցին որ ալ յստակիլին  
անհնարին եղաւ : Թերեւս պիտի ըսուի թէ  
փիլիսոփայելու կամ դպրոցաբանելու հար-  
կըն անոնք աս յեղափոխութիւնն ընելու  
ստիպեց : Բայց բնիկ Հայեցի լեզուով ձեռ-  
նարկող, առարկող ու տրամաբանող Եղիկ  
բաւական կը ցուցընէ թէ նախնի լեզուն  
փիլիսոփայական գաղափարներ չեմական

կամ Դպրոցական ոճով բացատրելու աշխատանքական գործընթացը կազմութիւնը (Անօլոցի), այսինքն նոր բառեր մուծանելը լեզուի մը մէջ շատ անդամ անհրաժեշտ հարկ մընէ . բայց որևէ իցէ տեսակ՝ ‘Սորտրութիւն’ (Աչօլոցիթիւն), մանաւանդ երբոր անանկ խեղկատակ ու անհեթեթ կերպովէ, երբեք ու բնաւորութեանը դէմ անհանձար նորաձեռութիւն մը ընդունիր, աս Հելլենականութիւնն ամբողջ ու լիովին չգրեց, ոյլ միայն իրեն պէտք եղած նիւթն անկէ քաղերով, մնացածն իբրև այլասեռ տարր մը իր կիրառութեանը սահմանէն դուրս քշեց, և որչափ աւելի ազգային լեզուն մաքրուեցաւ, այնչափ աւելի Հելլենաբանութիւնը Հայ գրադէտներուն համակրութիւնը կորսնցուց: Հաջորդ դարերուն մէջ, Արևեաց դպրոցէն ետքը, Հայերէն մատենագրութիւնը թէպէտ Ասհակեան լեզուին կոկ ու ողօրի վսեմութենէ զուրկ, բայց տակաւին, մանաւանդ միջին մեկնիչներուն (Սարգիս, Իգնատիոս) խմբագրութիւններուն մէջ, Հայեցի պարզութեան մը հետեւլով յառաջ գնաց: Աօթնեատաներորդ դարուն փերջերը, մինչեւ Մահիթարեանց ձեւաբով եղած Հայերէն լեզուին վերանորոգութիւնը՝ Հայերէն լեզուն միջնդարեան ստորին լատինականութեան հետեւլով, նոր խանգարման մը հասաւ: Բայց ինչպէս ըստինք, ազգային ձաշակը որ խորթ բան մը երբեք ընդունիր, աս անդամ Միհիթարեանց ձեւաբով նորոգուելով, վերջին տարիներս Հայերէնի դիտութիւնը Ասկեղարեան լեզուն դադարելու չափանակի յառաջադիմութիւնն մ’ըբաւ:

‘Աորերուն լեզուն՝ որուն վրայ յետոյ և ուրիշ տեղ խօսելու առիթ պիտի ունենանք՝ արդի Եւրոպական լեզուաց գրագիտութեան ազգեցութեանը տակ, մերնախմնեաց լեզուին խառն նմանողութիւն մընէ. սակայն սա ալ ճշմարիտ է թէ մէծ յառաջադիմութեան հասած է: ’Աորերը սա յաջողութիւնն ալ ունեցան որ Հայերէն լեզուին պատմութիւնը գտան, որուն

մենք ուրուագիծը վերը տուինք : Այսչե  
նոր ատեններս մեր նախնեաց լեզուին ա-  
նանկ ներքին արժեք մը տրուած էր , որ  
ինը կամ տասը դարերու ընթացքին մէջ՝  
լեզուին մէջ օտար խառնուրդի , կամ յե-  
ղափոխութեան ու անկման մը գաղափարը  
որոշակի ճանչցուած էր : Կոր դիտովու-  
թիւններն անժխտելի կերպով ցուցուցին  
թէ հին Հայերէն լեզուն մեծ յեղափո-  
խութիւն մը կրած է , որուն անմիջական  
հետեւութիւնը սա եղած է որ Հայերէնն իր  
որոշ բնաւորութիւնը կորսընցընելով , այ-  
նուհետեւ յեղյեղուկ կերպով մը շարունակ  
քիչ շատ ինկած վիճակի մը մէջ յառաջ  
դացած է : Լեզուին պատմութիւնը ոչթէ  
սա պարագան լոկ կը պատմէ , այլ անանկ  
որոշ նշաններ կ'ընծայեցընէ , որոնցմով ոչ  
միայն հին անապական լեզուին բնութիւ-  
նըն ու յատկութիւնները կը ճանչցուին ,  
անանկ որ անիկա սա կերպով իր յաջորդ-  
ժամանակներէն կը զանազանուի . այլ և  
յաջորդ ժամանակին մէջ ալ լեզուին ա-  
մէն զդալի գոյները բաւական յօտակ ու  
պայծառ կ'երեին : Աս բաններով լեզուին  
պատմութիւնը մեր ձեռքը՝ թէ հայկա-  
բանութեան և թէ պատմութեան հա-  
մար՝ քննադատութեան (Քթթվասար) գոր-  
ծիք մը կ'ըլլայ: Ուստի մենք հիմա լեզուին  
պատմութեանը մեզի ուած օգնու-  
թեամբը , մանաւանդ թէ անոր կանոննե-  
րովը կարող ենք հին մատեաններ ու գը-  
րութիւններ իրենց բուն ժամանակներուն  
սահմանին մէջ դնել . և ասանկով մեր պատ-  
մութիւնը մեծամեծ շփոթութիւններէ  
ազատելով նոր լոյս կ'առնէ : Ա երջապահէ  
լեզուին պատմութեանը չնորհնը մենք  
յետին աւանդութիւններու անոնց իրօք  
ունեցածէն աւելի հին հեղինակութիւն  
տալով , ալ տղու պէս չենք խաբուիր , ու  
տգէտներու սխալներն ու խարեբաններու  
սուտերը տխմարաբար չենք կը կը ու նըս-  
տիր :

Կը ցաւինք որ լեզուին պատմութեան  
գիւտը պէտք եղածին չափ չճանչցուե-  
ցաւ . քիչ մը անձնափրութիւն բանին  
գէմ ելլելով , գիւտը\* շնորհակալու-

\* Աս գիւտմին գլաւառոր և գրեթե բացարձակ արդիւքը Ալեքսայի Միհեմարեանցն է, որոնք նաև լեզուին



ըենն ու երկու արդի աշխարհաբարձրերը, գործածելուն անտեղութիւնը գրեթէ ընդ հանուր ճանչուած է . և ամենուն մորին մէջ սա գաղափարը կայ թէ աս անտեղութիւնը ժամանակին ու ազգին ներկայ վիճակին պարագաներէն պատճառած ըլլալով, առժամանակեայ հարկ մըն է, որն որ դիպող ժամանակին վերնալով, արդի ընդհանուր Հայ, գրադիտութեան համար լեզուի միօրինակութիւնը մուտ պիտի դանէ: Աս տեսութիւնը ճշմարիտ է: Իայց ըուծուելու ամենէն դժուարին խնդիրը սա է թէ անանկ միօրինակութեան մը գալու համար՝ միթէ պատրաստութիւն կամ ջանք մը մէնէ չպահանջնէիր . և լեզուի միութիւն մը ի՞նչպէս կրնայ յառաջ դալ: Աս կէտին նկատմամբ գաղափարները քիչ շատ տարբեր են . և աւելի շիտակն ըսենք, աս բանիս վրայ տակաւին որոշ գաղափար մը չունինք . որոշ գաղափար չունենալուս համար ալ յեր կողմանէ բնաւ պատրաստութիւն և ջանք չկայ: Արդի ընդհանուր Հայ գրադիտութեան մէջ, ինչպէս ըսինք, մեր իրեք կերպ Հայերէն գործածելուն անտեղութեանը վրայ՝ սա անպատեհութիւններն ալ կայ որ իրեք լեզուներն ալ, անոնց մէջ հարկաւոր եղած բարեկարգութիւններն ընելու անհոգ, լքեալ վիճակի մը մէջ յառաջ կը տանինք . և աս բանը մեր մտաւոր յառաջադիմութեանը մեծամեծ արդելքներուն մէկն է: Աս խօսքիրնիս թերեւս ոմանց ծանր երեխ. ուստի ասիկա բացատրելը մեր յաջորդ յօդուածին դոլու պիտի ըլլայ:

Հետեւեալ նամակը ուսումնական և արդյա պղասէրէմը հրատարակել խնդրուած է:

### Մէծարգոյ խօսքիր Սերոյ

Յայտնի է ձեզ որ ժամանակէ մը ՚ի վեր Մասիս և Մէջնուայի մէջ թղթակցութիւններ կը շարունակուին քիւռայի Ս. Մէսրովիկեան վարժարանին այժմէան անկարգ կացութեանը վրայօք: Աս խնդիրը ՚ի հարկէ այնքան գետագրութեան գրգիռ տուած է մերազնեացս որքան որ նյոն վարժարանը՝ նախկին յառաջադիմութեանը և սրգիւնաւորութեանը պատճառաւ՝ համարում ստացած էր անոնց առջեւ, և ազգային իրաւամբ ակնկալութիւններ ունեին այնպիսի հաստատ հասոյթներու տէր գրիցոք մը որ ազգին մէկ նշանաւոր մասին ըրած հառայութեանցը

նկատմամբ միշտ պանծալի էր և նախանձելի: Անտարակոյս վերոյիշեալ թղթակցութիւնները ախուր տպաւորութիւն մը ձգած պիտի լինին մանաւանդ Պոլսոյ հասարակութեան վայ, և անոր յոյսէրը և համարումը պարապի հանած, ըստ որում մինչդեռ այլ և այլ հայաբնակ երկիրներու մէջ գալու ժամանակին յառաջադիմութիւնը կը զարգանայ անհաւատալի պիտի թուր որ Զմիւռնից քաղըին նման ա գատ երկիր մէջ, ուր ազտամութեան հետ լուսաւորութեան զարգումը համեմատաբար կը գիւրանար, ոյն յառաջադիմութիւնը յետախաղաց ընթացք մի առած և Զմիւռնից հայ ժողովութեան ուսումնակիրութեան մասին վայելած հիւրեայ հաբերաւ տկարացած լինի: Կը ժաւիմ որ չեմ կարող սուս հանել սոյն անկարգութիւնները, որոնց հիմնական պատճառները թէպէս և Մասիս լուսարդոյն մէջին Զմիւռնից արդարութիւնու նամակագրուն մանր նկարագրուած են . ասկայն մի քանի կարեր կէտեր զանց առնուած, և իմ անունս այս առթիւ երկուասէք քաշբշտած աեմնելով հարկ կը համարիմ ձեր ազգօգուտ հանդէսին միջոցաւ նոյն կէտերը մէկնելու ու պարզաբնաւէլ Ս. Մէսրովիկեան վարժարանին մէջ երկամեայ վարած տեսզութիւնն և անոր ներքին և արտաքին իրաց նկատմամբ ստացած փոքր ՚ի շատեւ տեղիկութիւն բաւական իրաւունք կուտան ինձ կարծեմ այս ինքրոյս վայ խօսելու: Ուստի առանց հետու գնալու իմ առթիւ համար կարգութեան մէկ գարգարան իմ առթիւ վարժարան մասնակիրներու, ոյն արգելքները յարուցանող արտապին ազգեցութիւնները նկարագրելը կերպով մը ՚ի վաղուց մինչեւ այս ժաման անոր անկարգութեան պատճառներուն ամբողջ պատճեն թիւնը ընելու: Աբգու Տ. Ա. աեւչին վարժարանն քաշուելուն վայ զիս Ազգային իշխանը\* անոր վարած պաշտօնին մէջ կարգեցին վարժարանը իւր ուսմանց յառաջադիմութիւնները նկատմամբ և դասարանաց բաժանմանն մէջ թէ և կարգաւորեալ գույք սակայն հիմնական կանոնագրութիւնն մը կը պահիւ կատարեալ բարեկարգութեան մէջ մնելու: Այս մոօք նախորդ տեսուց կանոնագրութիւն մը յօրինելով տպել տուած էր, սակայն այն ասենուան համար անգործադրելի համարուած լինելուն չէր ընդունուած: Ի շատացին նպասակի եղաւ ժամանակին հոգարաքուուաց ուշադրութիւնը կանոնագրութեան մը անհր ստեան մը անհր ստեան հարկաւորութեանը փոյք դարձնելու: Այս առաջարկութեանն կարեւորութիւնը զգալ ձևացընելով ժամանակ սորչեցին անոր վայ խորհելու: օրեր ամիսներ կանցնելին առանց իրենց խոսմանցը սկզբնաւորութիւններու, վան զի անհոգութիւնը կամ ներքին դիմամար կամ իրենց առեւարական գործոց շատութեանն կամ վարժարանին թէ ներքին և թէ արտաքին իրաց վայ միշտ բացարձակ իշխանաւթիւնը մը վարելու անկանոն փափարով, նրն և չգիտեմ, անոնց կողմէն կը տեսնուերէր: բայց վերջապէս հասկըցայ որ հոգարաքուութիւնը իրենց առջեւ ուրիշ բան չէր բայց եթէ անդադար հորմանցու, դասաստունները աշշակերտաց առջեւ յանիրաւի սաստելու պարտարու տղայոց պէտք եղած զգաստական պատիմներու անօրէնութեանը զանց առնելու և իրենց կամացը համեմատ դպրոցին կարգը խանգարելու պաշտօն մը: Սակայն աս չմոռնամ ըսելու որ հոգարաքուութիւն դաստանաց ամսականը տալէն զան երբեմն նոր կարգարութիւններ ալ ընելու կէլլէին գարողը գալու: զրո օրինակ, աշակերտ մը թէ ծուռ բանած էր տեսրակը կամ գլուխը շակել, սրահն մէջ վեր ու վարժարակ կամ գլուխը շակել: գունապանին մէջ նշին բաներու համար կանչուրտեալ դունապանին վերաբերեալ գործը աեւչին հարցընել, տեսչին և վարժարակ տացը գունապանին աչքովը լուսեսէլ և քննել, չերկնցը

\*Այս անունը կուտան Զմիւռնիա ազգային գործոց տեսուններուն, որոնց ընտրութիւննը խելմը ազգու և հարուստ անձանց մէջ գալսնի և ըստ հանոյի կատարեալ էն եւ, հասարակութեան կը ծանուցուի կէտեղցին մէջ: Զմիւռ անդամակիր չկայ այս այլ ինչները:



զորվանայ սիրտը կոչել չենք դանդաղեր : Վեր ձանապարհորդները սիրով և ուռուրախութեամբ ողջունեցին վանը . մանաւանդ որ բաղեշեն ետքը Եւրոպացի հիւրի մը վայելուց հանգիստ ընելու տեղ մը գտած չըլլալով , խիստ յոգնած ու տաժանած էին . Աչ այնչափ գեղեցիկ քաղաք մը տեսնելու յոյսը , քանզի ջանկառանի գաւառներուն խիստ անուանի մայրաքաղաքներուն անդամ դիրքը ; մաքրութիւնը , շնչեքն ու վիճակը դիտեին , որչափ հնութիւններ տեսնելու ու գտնելու փափաքն անոնց մտքին չենք դիտեր ինչ համարում մը ազդած էր : Բայց և այնպէս ոչ միայն քարաբլուրն իր ահեղ դիրքովն ու վրայի բազմադարեան հին ամրոցն , ինչպէս կ'ըսէ Ծուլց , անոնց պատկառանք մ'ազդեց - քանզի որպէս թէ ալեոր ծերունի մը՝ որ դարեր իր ապիտակ գագաթան վրայ կը կրէր՝ տեսածի պէս , յարդանօք ան բլրոյն վրայի ամրոցին շնչեքը հազիւ մարդու նայուածքը զօրելու չափ մթին ու պղտոր հեռաւորութեան մէջ կը դիտէին - , այլ և քաղաքն իսկ՝ ըրջակայ այդեստաններուն գեղեցիկութեանն համար՝ կարծածնուն պէս տիսուր երեսյթ մը չմատուցանելէ զատ , բնութիւնն ամէն տեղ արհեստով զարդարուած տեսնելու վարժ ան Եւրոպական աչքերուն ամբողջ պարտէզի մը սքանչելի տեսարանը կ'ընծայեցընէր : Դէթ Ծուլց , ան զուարթ ու հանդարտ գերմանացին , մազ մնաց որ գերմանական երկիրներէն ամէնէն սքանչելին դենոսի գիւնաւէտ գաւառու , կամ գարնան վերջին ամիսներուն մէջ Զվիցերայի բազմալիք երկիրն արեւելան յատակ երկնից տակ մոդական ձեռքով մը փոխագրուած կարծէր :

Այսպէս մտքերնին ու աչուրնին վանով ու շրջականներովն զբաղած՝ մեր ձանապարհորդները քաղաքը մտան : Արդարեաքաղքին ներսը դուրսի շքեղութեանը հարիւրին մէկն անդամ չունէր : Ծուլց վանայ մէջ տասը կամ տասմերկու հազար երդ (տուն) կը հաշուէ . Պրանմթ եօթն հազար հազիւ կը հանէ , ու հինգ հազար երդը Այս հմետական , երկու հազարը չայ է կ'ըսէ . և կարծեօք ընդ ամէնը 35,000 բնակիչ

կը գնէ : Ծուլցին պատմութեանը նայելով վան կից ծովուն եղերքը չէ , այլ երեք քառորդի չափ հեռուն՝ մեծ ու տափարակ դաշտի մը վրայ է , Արևելքէն , Հարաւէն ու Հիւսոսին քանի մը կարգ լեռներով պատած՝ որոնք սեպ ու միակերպ կրաքարի լեռանակոյններ են : Բայց յորդառուներով ոռոգուած բազմաթիւ պտղոյ պարտէզներով , այդիներով ու ընդարձակ սեփի արտերով ան խրսիս և մէգ լեռներուն նայողներու մտքին բրած անհաճոյ ազդեցութիւններ կը մեղմենայ . անանկ որ ազգատ սգաւոր քաղքին ու ցամաք լեռներուն մէջ տեղը վանայ գեղերն անոր շրջակայքը զուարթ ու կայտառ բրած էն : Ա ան իր առ դրախտներուն հովասուն ամարանոցներով կը պարծի , որոնք գրեթէ երկու ժամու ձամբայ որպէս թէ անոր մարած փառքը մոռցնելու ու աւերակները ծածկելու համար՝ ան այրի ու ամայի երկրին վրայ միխթարութեան քող մը ձգած են : Բայց ինչ աւելի գեղեցիկ ու զուարթ պիտի ըլլար վան եթէ հարսաւհարութենէ ընկճեալ , ու հարկահանութեան բռնութենէ ստէպ պանդիտելու բռնանգատուած Հայ հողագ ործը , փոխանակ գաղթելով Պօլսոյ շուայլ հարուստներուն դռները մաշեցընելու , ուժեղ զաւկըներովն ու տոկուն կնկառին ազատ ու շարունակ հայրենի հողը մշակելու կարող ըլլար : Ա անայ աս գեղեցիկ բայց անպատճար մասն Այգեստան կը կոչուի , ու զատ է բուն քաղաքէն որն որ երեք կողմերէն ժայռաւոր ճամբաններուն վրայ տուններ կամ բնակարաններ շնչուած են . պարտէզները պատրապարող հողէ ցանկերը դէպ ՚ի ներս տեսութիւնը կ'արգիլեն : Ա տակներ ու առուներ՝ ափունքներուն վրայ հօվանաւոր ուռունենիներով այգեստանւոյն մէջերէն կ'անցնին , անանկ որ բոլը Այգեստաննոցը մեծ ու պերճ գեղի մը նմանութիւնն ունի : Դէղեցիկ սօսիներ տերեններուն լուսաթոյը սպիտակութեամբը պտղոյ պարտէզներուն խիտ և ազօտ հովանւոյն հետ որպէս թէ



### ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ

Աշխարհ մի կայ սիրուն  
Անոն վասպուրական,  
Նա մեր պատմութեաննէ  
Մի զեմ տեսարան:

Քանի՛ պերձ յիշատակք,  
Ուշափ ահել գեղքքեր,  
Հոն ձեր առջն կ'ելլեն,  
Աշխայժ պատմանինք:

Հայ ազգին գյութեան  
Առաջն մայր է նա,  
Հոն դիմեաց գալթական  
Արեար քաջին Հայկայ:

Հոն բազ, Մանաւազ, Խոռ  
Փառուի, Ցուակն, Արաք,  
Չիւրն հոն թոռուց զածիւն  
Եւ Հային ամենուս Հայկ:

Տես ի՞նչ բան կ'որոնէ;  
Հոն խոռզարդուն օտար.  
Տող մի արձնանափիր,  
Ճաղիկ, մետաղ կամ քար:

Ո՞չ քան զայն ունի լաւ  
Աշխարհն այն յիւրն իմէջ  
Զոր զանայ բերել Արք  
Յանձուկ թերթերուն էջ:

Ո՞չ, թէ կարեր պատմել  
Այն կապրյան Աւազն.  
Վան, Շամիրամակէրու,  
Եւ մեծն Հայոց Աստան:

Այն պայծառ Երկից տակ  
Թէ ի՞նչ անգեն անցեր,  
Ուշափ կան ծածկեալ անդ  
Բազմադարեան գանձեր:

Բարձր հնութեան կոթողը  
Եւ գրաւոր և անգիր,  
Մէհեանք, տաճարք, վանքեր  
Մատեան է այն երկիր:

Ազանն Յաղամակէրտ,  
Եւ գողթն Հայոց Պառնաս  
Եւ բերբին Աւարայր,  
Եւ բարեբախան Արտազ:

Ո՞չ, դուք ամէն, և դուք  
Վարագ, Գանձակ, Նարեկ  
Փառաց, կրօնից շիրմեր,  
Աև մեղ բարեաւ մնացեր:

Միեւրկրական ափոնիք  
Կը հրաւիրէն ահա,  
Օշն, Լամբրոն, Ախմեծ,  
Տարոնն . . հերիք Մուսա:

### ՏՐԱՄԱՔԱՆԵՆՔ ԱՌԱՆՑ ՎԻՃԵԼՈՒ

Այս օրերս Ազգին մէջ յուզուած խնդիրմը  
կը ստիպէ մեղ որ մեր մտադրութիւնը  
Վանին զուարթ նկարագրէն՝ անոր վերա-  
բերութիւն ունեցող տխուր խնդրոյն դար-  
ձունենք : Ո՞ւնէ գիտենք և արդէն խոսառ-  
վանած ենք թէ ազգային խնդիրներ ազ-  
գային թերթերու համար մեծ զգուշու-  
թեան կէտեր են, մանաւանդ աս յուզ-  
ուած խնդիրը որ խիստ փափուք կողմեր  
ունի : Ի՞այց ազգային բաներու մէջ ան-  
տարբերութիւնն ալ բիծ մըն է որ ազգա-  
յին թերթի մը բաւական արատ կը բերէ.  
մանաւանդ որ, ազգին պատւոյն համար  
կ'ըսենք, Հայոց Սահմանադրութեան դա-  
րուն մէջ Հայոց Ճշմարտութիւն խօսելու  
համար վարանելը՝ ժամանակադրական  
մեծ սխալ մ'նել է . քանզի ազգը յիսուն  
կամ հարիւր տարի ետ մնացած ենթա-  
դրել է : Ի՞այց ոչ, Հայերն այսօր Ճշմար-  
տութիւն կ'ուզեն լսել, անիկա որու բեր-  
նէն կ'ուզել ելլէ : Աս համոզմամբ և ա-  
ռանց կողմնակցութեան որուս մը որուն  
դէմ պիտի Ճգնինք միշտ որ երբէ մեր

խոսառվանելու մեղերուն կարգը չգտնը-  
ւի, ըսենք պարզապէս ինչ և հրչափ որ  
խնդիրը ինքնին կը թելադրէ :

Քոզուած խնդիրն, ինչպէս յայտնի  
է, Անանյ Պօղոս վարդապետին վրայովէ,  
և յանկարծ Կրօնական ժողովը ին Մե-  
ղութին մէջ տեղը սաստիկ վէճի մը փոխ-  
ուեցաւ. Պարտգաներն ամէնուն ծանօթ  
ըլլալուն համար պատմել աւելորդ է :  
Ի՞այց վէճին բնութեանը գալով կ'ըսենք  
թէ ասիկա գրեթէ պարզապէս իբաւանց  
վէճ մըն է, ասոր համար մեր նպատակը  
պարզ խորհրդածութենէ մը ետքը զոր  
ուղիղ բանն ալ ըմբռնել կարող է՝ լոկ  
ցուցընելէ թէ, երկու կողման գործողու-  
թիւններն ու պահանջմունքն իրաւանց որ  
տրամադրութիւններուն համաձայն կամ  
հակառակ կ'ելլեն: Աս նպատակով կանոնա-  
կան ու Քաղաքային օրինագիրքէն ծանօ-  
թութեան ձեռի յիշեալ վէճին գլխաւոր  
կէտերուն ակնարկութիւն ընող քանի մը  
յօդուածներու կոչումն՝ իրենց տեղերուն  
նշանակութեամբը կը գնենք : Ուր օրէն-  
քը կը խօսի, կիրքերը կը լսեն : Ուահմա-  
նադրական դարու մէջ, Ազատութեան ու  
Ըստաւորութեան իննեւասանենորդ դա-  
րուն մէջ իրաւանց ձայնը լսութելու է :  
Իրաւունքն անբռնաբարելի է . և իրա-  
ւանց ու արդարութեան համար եղած ա-  
մէն զոհ անդին արժէկը ունի, և անով է  
որ Ճշմարտակութիւնն իր սնմխստելի  
ապացոյցը կուտայ : Արդ կ'ըսենք . Են-  
թագրելով թէ Պօղոս Վարդապետին վրա-  
յով եղած ամբաստանութիւններն ապա-  
ցուցուած են, Մեղուն կընայ իրաւունք  
ունեցած ըլլալ ըսելու թէ կրօնական ժո-  
ղովըն իր վճիռը յապաղելով դատաւո-  
րական պարտուց զանցասութիւն մ'ըրած  
է : Կընայ ըլլալ նաև որ կրօնական ժո-  
ղովը Պօղոս Վարդապետին կողմանակցու-  
թիւն ըրած ըլլայ . անոր փախչելիքն ա-  
ռաջուց գիտցած, անոր օգնական, կամա-  
կից և խորհրդատու անդամ եղած կրնայ  
ըլլալ : Ի՞այց ասոնք, գեթ մեզի համար,  
ենթագրուի են, և խիստ քիչ հաւանական  
ըստ որումբազմաթիւ անձինքներէ բաղկա-  
ցած ժողովքի մը ատանկ դաւակցուեն մը  
համար միաբան հաւանառ միացած ըլլալը



լութեանը՝ ստուգութեանը՝, երդուեալ  
ականատես վկաներու հաստատութեանն  
ու ամբաստանելցյն ազատ խոստովանու-  
թեանը վրայ կը կայանայ, կրնայ ամբաս-  
տանեալ մը՝ ՚ի պաշտօնէ յանցաւոր վճռել,  
ու օրէնքին արամաղրութիւնն անոր վը-  
րայ կատարել :

Ո՞նչեւ հիմա ըստածնիս ճշմարիտ են ,  
բայց ենթադրութեանց վրայ հիմնուած  
են, հիմա եղելութեան դանք է՝ Կախ՝ Ար-  
քօնական ժողովքը դատաւորական իշխա-  
նութիւնն մըն է . անոր ամբաստանեալ մը-  
կը ներկայացուի . անիկա դատել ու անոր  
վրայով վճիռ տալ իր պարտաւորութիւնն  
է : Սա ալ պէտք է գիտնալ թէ Արօնական  
ժողովքը ամբաստանելոյն վրայ մինակ ե-  
կեղեցական իրաւասութիւն ունի , և անոր  
համար է մինակ որ անոր ձեռնհասութեանը  
դիմել հարկ կ'ըլլայ : Բայց Պօղոս վար-  
դապետն իբրև քաղաքային պատժական  
յանցանքներով ամբաստանուած մը՝ ու-  
րիշ ձեռնհաս ատեանի մը դատաքննութե  
տակ ալ կ'իյնայ , այն է քաղաքային իշխա-  
նութիւնը : Արդարութիւնն ու դրական  
օրինաց տրամադրութիւնը կը վճռեն՝ որ  
եթէ Եկեղեցական իրաւասութիւնն ամ-  
բաստանեալը՝ ըստ որում եկեղեցական  
դատելու պարտաւորութիւնը չկատարէ ,  
և դիպուածքը մոռացութեան մէջ ձգել  
ուզէ , իր իրաւասութիւնը կը տկարացընէ ,  
և ամբաստանեալն անընդմիջապէս քաղա-  
քային իրաւասութեան տակ կ'իյնայ :  
Հանգի յանցաւոր եկեղեցական մը անոր  
համար եկեղեցական իշխանութեան նա-  
խապէս կը յանձնուի , որ անոր վրայէն ե-  
կեղեցական նկարագիրը վերցընէ : Ասիկա  
եկեղեցականարժանապատութեան յար-

1. Ըստ Սահմանադրական օրինաց լնդհանուր ժողով-քով, այն է՝ Օրենսդիր իշխանութեան ձեռքով հաստատւած: Դատաւորական իշխանութիւնը, լնդպէս է Կրօնական ժողովին, եկեղեցական իրաւասութեան վերաբերեալ բաներու մէջ, անբարեկալի (ինձօքնակը) է, բայց եթե նոյն Օրենսդիր հեղինակութեան ձեռքովէ՝ Շաբէ Գօնութեակալէ Յօր. 49: Դաշ. Օրենք. Տղ. թէօլ. Փաթէւ

1849:

2. Եկեղեցականաց քաղաքային յօնցահանաց համար աշխարհային իշխանութեան իրաւասութեան վերաբերելու գուշ, Օքէնադ. Ակէն Ֆանը. Տիտղ. Ա. Յօդ. 6. Աշխ պատգ. Ալքընահեթ. իսկ. իր. Աշխն Բ. Տիտղ. Զ. հիմ. թ. 53, 58. Եւ՝ Սովորելու Յունակի, Անդ:

## գանկան զիջում մընէ

Արկրորդ՝ Մեղուին յայտաբարութեա-  
նը վրայ՝ որով զՊօղոս վարդապետը կրօ-  
նական ժողովքին վճաէն անկախ՝ հարգա-  
զուրկ հրատարակած է, հետեւեալ զանա-  
զանութիւնը գիտել հարկ կ'ըլլայ : Եկե-  
զեցական պատիժը կրկնին է յիշաւանց եւ ՚ի-  
մարդոյն : Առջինը ժողովքներու վճիռնե-  
րով ու կանոնական իրաւանց մէջ որոշ-  
ուած է . աս ուստժոյն տակ յանցաւոր մը՝  
առանց հերքնակութեան հրատարակու-  
թեանը՝ յանցանքը գործելովը կ'իյնայ :  
Կրկրորդը՝ արտաքին ձևով կատարուած  
արտիօն է, որուն համար ձեռնհաս իշխա-  
նութեան հրատարակութիւն կը պահանջուի :  
ԱՅԵՇ Առանց կրօնական ժողովքին վը-  
սոյն Պօղոս Վարդապետը կարգէն լուծ-  
ուած է ըսելով, Մեղոււն յիշաւանց պատիժը  
կը հասկընայ, կրօնական ժողովքին իրա-  
ւասութեան դէմ չգար: Բայց եթէ Մե-  
ղուն ըսել կ'ուզէր թէ որ ե իցէ հայ մը՝  
անհատ կամ ժողովուրդ կրօնական ժո-  
ղովքին դուրս՝ Պօղոս Վարդապետը ձե-  
ռնհաս իշխանութեան տիտղոսով կրօնայ  
դատել ու դատապարտել, իրաւասութեան  
դէմ բռնաբարութիւնն մ'ըրած կ'ըլլայ : և  
ասանել յայտաբարութեան մը դէմ կրօնա-  
կան ժողովը բողոքելու իրաւունքը ունի:

Ա՞նք կը փափաքինք և իրաւունքը կը  
պահանջէ որ Մեղուն իր յայտարարու-  
թեանը վրայ պէտք եղած կերպով բա-  
ցատրութիւն տայ, ու իր դատը դարձեալ  
նոյն ձեռնհաս իշխանութեան առջեն յա-  
ռաջ տանի : Վիանզի սա ալ ձշմարիտէ  
թէ Մեղուն իր յայտարարութեամբը, ա-  
նոր բացատրութիւնը երկրորդ մտքով ալ  
ըլլայ, իր դատն յառաջ վարելու իրաւուն-  
քը կորսնցուցած չըլլար : Եթէ Մեղունին  
դատն արդարէ, Մեղուն ազգային թեր-  
թերուն զիւցազնէ . բայց ասիկա անոր  
միտքն ու խիզճը գիտէ : Եւ եթէ վերջա-  
պէս ձեռնհաս իշխանութիւնն իբր պար-

5. ՄԵՐՑԱՆԵՐԻ Կան էր Մասն Բ. հած Ե. 56 :

4. Իրաւասութեան ու ձեռնկասութեան դէմ՝ յանցանաց  
ամէն քաղաքային օրէնք նախատես եղած է, և օրէնքը ու-  
թեան բնութեանն ինքնին հակառակ է։ Գալ. Օքնաց.  
Գոս Բէն. Գիրք Գ. Գլ. Բ. Հած. Գ. Յօր. 127, 128։ Եւ  
Գլ. Գ. Հած. Բ. 7. Յօր. 196, 197. և հած. Գ. 7. Յօր.  
258, 259։

տաղանց ամբաստանել հարկ ըլլոյց , չենք  
կարծեր թէ ազգին մէջ ուրիշ ձեռնհաս  
ատեան մը չկայ որուն առջեւ առ ամբաս  
տութիւնը ելլէ . իրաւ՝ սկզբունք մըն է  
թէ բռնութիւնը բռնութեամբ կը վարի .  
բայց միշտ օրինաւոր հեղինակութեան մը  
ձեռքով որն որ հոս ժողովրդեան մեծաւ  
գոյն մասին ձայնն է . և ուր, որ ան օրինաւ  
որ հեղինակութիւնը չերեխիք, բանը երա-  
կու յաւիտենական ձայնիւ խօսող ատ-  
եաններու կը մատնուի , այն է՝ Պատմու-  
թիւնն ու Աստուած : Առանց օրինաւոր  
իշխանութիւն մը յառաջ բերելու՝ ապօ-  
րինաւոր բայց ներգործող իշխանութեան  
մը դէմ ելլելը, թէ և իրաւանց պաշտպա-  
նութեան համար ըլլոյ , Ճամբայ կը բաւ-  
նայ ուրիշ անիրաւ սկզբունքի մը , որ է  
Զօրաւորագոյնին իրաւունքը (ԱՀ Կըմա-  
ռիւ ԲԼԻ-Փօր) :

Երրորդ՝ Պօղոս Վարդապետին գալով  
՚ի սէր Ճմարտութեան գոնէ սա չւ փն  
ըսել պարտք . կը համարինը թէ Ամբաս-  
տաննեալի մը՝ ձեռնհաս իշխանութեան  
վճռոյն չսպասելով խոյս տալը կը ցուցու-  
նէ թէ , անիկա կամ իր անմեղութեանը  
վրայ վատահ չէ , կամ ըսել կ'ուզէ թէ իր  
դատաւորներն անիրաւ ու բռնաւոր են :

Աս կէտն ուրբուն խնդիրն, անկախ Մե-  
ղութիւն յայտարարութեանը վէճէն , կրօ-  
նական ժողովքին ուշադրութեանն ար-  
ժանի են :

Եմէ Պօղոս Վարդապետը կրօնական  
ժողովքին առջեւն ապացուցուած յանցա-  
ւոր մըն է , յիշեալ յարգելի ատեանին եր-  
կու բան կը յիշեցըննք , Օրէնքին ձայնն  
ու ժողովուրդին ձայնը : Աս երկու ձայ-  
ներուն մտիկ չընելը թագաւորութիւններ  
ու ազգեր կործանեց : Երիտասարդ թա-  
գաւոր մը բերդի մը մէջ պաշարուած ու-  
րիշ կայսերութիւն մը կործանման կէտն  
հասած , սարսափելի եկեղեցական իշխա-  
նութիւն մը մահացու հարուածներով ին-  
կած՝ ան ձայններուն խուլ ըլլալուն աղե-

5. Դատաւորացնելերամբաստանելութիւնը (Եպիգապուլը) .  
Գուշ . Օրինաց . Գուշ . ու Գրուէք . սիէլւ . Տէպաւ . Իւ . 3 . Դար-  
ձեալ հրապարակական պաշտոնատարաց պարտազանցու-  
թեան (Փօրֆէնէր) . Վրայ : Անր , Գուշ . Հէն . Դիքայք . Գւ .  
4 . հրէ . Բ . 5 . Յու . 185 :

տալի զոհեր են : Ասոնց հակառակ՝ հզօր  
վեհապետ մը՝ որուն քաղաքականութիւնն  
այսօրուան օրս աշխարհիմ քաղաքակա-  
նութեան նժարը կը ծանրացրնէ , պաշտօ-  
նէից ժողովքին մէջ սա Ճմարտութիւնը  
կը խոստովանի . «Ես համոզնած եմ թէ  
ժողովուրդին արդար ու օրինաւոր ձայնը  
լսել չուզող կառավարութիւններուն ա-  
մէնն ալ պիտի կորսուին . բայց ես որոշած  
եմ որ անանկ վտանգի մը նշաններուն ան-  
դամ չսպասեմ » :

Ազատութեան դարու մէջ ենք , ուր՝  
արդարութիւն կը բողոքուի . լրագիրներն  
այն ազատ կը խօսին . բայց եթէ անոնք  
լուն՝ քարերը պիտի աղաղակեն :

### ԻՐԱԿԱԴԱՐ Ք

Տես Թիւ . 6

Ազդաց օրէնքներուն ու պարտաւորիչ  
կէտերն ինչ ըլլալը յետոյ պիտի ցուցը  
նենք : Հիմա ուրիշ իրաւագետներու ը-  
սածին գանք . Հոպալ ու Բուֆֆէնտորֆ ,  
Գրովտիոսին բնակուն վիճակ ըսած ենթա-  
դրութիւնը չընելով , կ'ըսեն թէ ինչպէս  
անհատներու անանի ալ ազդերու իրարու-  
նկատմամբ ունեցած վարմանցը կանոները  
մի ևնոյն աղբիւրէ յառաջ կուգան , որ  
բնական օրէնքն է : Եւ , կ'ըսեն , մի ևնոյն  
օրէնքին՝ անհատներու վրայ խօսած ա-  
տենիսին բնական օրէնք , իսկ ազդերու վրայ  
խօսած ատենիսին Ազդաց օրէնքները յատուկ  
կերպով Ճմարտու օրինաւոր , և օրէնս-  
դիր իշխանութեան մը հրամայած օրէնք-  
ներուն պէս պարտաւորիչ զօրութիւն չու-  
նին :

Ազդերու հաւանութեր գալով , Բուֆ-  
ֆէնտորֆ կ'ընդունի թէ քաղաքակիրթ  
աղդերու սովորութիւնը՝ իրարու նկատ-  
մամբ վարուելու այլ և այլ կանոններ ըն-  
դունած է . և աս կանոններն ընդհանուր  
լուելայն հաւանութեան մը վրայ հիմ-  
նուած են . բայց ասոնք պարտաւորիչ ըւ-  
լալէ կը դադրին՝ երբոր ազդ մը անոնք

պահելու դիտաւորութիւն չունենալը : Կը  
յայտնէ : Ի՞այց տարակոյս չկաց թէ, կ'ը-  
սէ , ասանկ դիտաւորութիւն մը յայտնող  
ազգ մը նոյն կանոններն ընդունող ուրիշ  
ազգերուն վրէժիսնդրութիւնն ու թշնա-  
մութիւնն իր վրայ հրաւիրելու վտանգին  
մեջ կ'ըլլայ :

ՀԱՅՈՒԹԻՒՆ

Վեր Յարդոյ ընթերցողներուն ուրա-  
խութեամբ կը ծանուցանենք թէ մեր ազ-  
գային մամուլներն աս օրերս Հայ Օրագ-  
րութեան Ավլիկիա անունով նոր ամսօրեայ  
թերթ մ՝ ալ կը մատուցանեն։ Եթշեալ  
Ամսաթերթը՝ որ Օսմաննեան արքունի Բը-  
ժշկական Դպրոցին աշակերտներէն Մա-  
նուել Բարունակ Իւթիւնեան հմուտ Ե-  
րիտասարդին խմբագրութիւնն է՝ արդար-  
և մեր արդի Օրագրութեան նոր պայծա-  
ռութիւն մը կը յաւելու անոր համար որ,  
յստակ ու կանոնաւոր լեզուէն զատ, կա-  
րեոր Ճիւղ մը իրեն նիւթ ընարած է, այ-  
սինքն բժշկական լայնածաւալ գիտու-  
թեան ժողովուրդին ընտանի ու խիստ ծա-  
նօթ ըլլալու արժանաւոր այլ և այլ տեղե-  
կութիւններ, մանաւանդ ան մասն որ սո-  
վորական անուամբ Առողջաբանութիւն կը  
կոչուի։ Վեր նոր խմբագիրն իր թերթին  
մէջ արդի բժշկականութեան ընտիր հե-  
ղինակները, քաջ բնագետներ ու խորաք-  
նին բնախօսներ իր բաւական ընդարձակ  
ու ողջամիտ յօդուածներուն հաստատու-  
թեանը վկայուն կը կոչէ. և աս բանը խըմ-  
բագրին հմտութեանն ըստ մեզ յայտնի  
ապագայի է։

Ապացվել է ՎԵՆՔ մեծապէս ուրախ ենք որ մեր ե-  
րիտասարդ գրադէանները մեզմով ու սա-  
կաւ սակաւ բանասիրական զուարձակիք-  
ներու յեզյեղուկ դիրքէն գիտութեանց  
հաստատուն գետինը կոխելու կը սկսին :  
Առ դար մը պիտի ըլլայ մեզի համար ար-  
դարեւ, եթէ այսուհետեւ բանասիրականին  
հետ անոր չափ և քիչ մ'ալ անկէ աւելի,  
գիտութեանց ծանր նիւթերուն հմտու-  
թեանը թեակոխենք :

Ավելիկիայի ըրած գեղեցիկ ու դիպող  
ընտրութեանը վրայ ընդառձակ կը խօսէ-

ինք, եթէ թերթերնուս տարածութիւնը  
ներէք, մանաւանդ որ նոյն խոկ թերթն իր  
կարեռութեամբն իրեն համար բաւական  
կը խօսի. միայն ուա չափն ըսել բաւական  
ըլլայ թէ, բժշկականութիւնը՝ մանաւանդ  
բնախօսական ու Անդամագննական մասե-  
րովը բնական գիտութեանց ան ձիւղն է  
որն որ ուզզակի նիւթական էսը, այն է  
նիւթական մարդը, ըսել է թէ ամէն մար-  
դու համար անհատապէս ամէնէն սիրելի  
բանը, իրեն առարկայ ունի. խոկ Առողջա-  
բանութիւնը գրեթէ նորագոյն ուսում  
մըն է, որն որ բնախօսական ու Անդամա-  
գննական զննութիւններէ, և բնական աշ-  
խարհին մարդկային մարմնոյն տնտեսու-  
թեանը վրայ ըրած օգտակար կամ վնա-  
սակար ազգեցութիւններուն գիտողու-  
թիւններէն կ'առնէ, ու ան տնտեսութեան  
և հետեւապէս մարդկային կեանքին պահպա-  
նողական կանոնն է: Մեզի կ'երկի թէ Պ.  
Մանուէլ Բարունակ իւթիւնեան աս տե-  
սութեան կէտէն ճամբայ ելած է. ուրեմն  
կ'ըսենք թէ Պ. Բարունակ իր և մեր Կիլի-  
կիային համար գեղեցիկ նպատակ մ'ունի

ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆՔ

ԵՒ  
ՏՀԱՅՈՑ ՀԱՄԱՐ ԸՆՏԻՐ ԳՐՔՈՅԿԱՆԵՐ

ԱՐԲԱԳՐՈՒԹԵԱՆ ՏՆՈՐԵՆ Ա. ՃԵՎԱՀԻՐՁԵՆ

ՏՊԵԱԼ Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵՄ